


ՇԱՐԱԹԱԹԵՐԹ

Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(616) ԺԸ. ՏԱՐԻ—ԹԻԻ 32

13 ԱՊՐԻԼ 1906

ՃԻՒՂ ՄԸ ԱՐՈՒԵՍՏԱՆՈՑԷՆ



ԳՍԼԻ պակաս մը, սո հանգերձաչինութեան ճիւղին ունեցած կարևորութիւնը Արուեստանոցին մէջ, որ եթէ աչքէ վրիպած է ցարդ, պատճառն այն է որ աւնչութիւն չունի արանց գործակցութեան հետ, կամ չի շօշափեր անոնց հասկացողութիւնը. եթէ ո՛չ, օրաթերթերը արդէն քանիցս պայմանադրականացուցած սխալ ըլլային զայն, անգաղար կրկնելով, ինչպէս ուրիշ խնդիրներ: Միւս կողմէ, արդէն, այդ ճիւղը ա՛յնքան սմնչան, ոչ միայն քննադատութեան, այլ եւ խօսակցութեան նիւթ չէ մատակարարած, նոյն խօսքնամանեկան շրջանակներու մէջ, որ կրնար տիրող ոգին ըլլալ, իր մատուցած ծառայութեամբ, ինչպէս է ասեղնագործութեան ճիւղը, զոր միասին կը վարեն հասաատութեան երեք վարչուհիները, գընահատելի արդիւնաւորութեամբ:

Հազարաւոր հայ ընտանիքներ, իրենց ճաշակին յազօրդ տալու համար, մինչեւ այսօր, իրենց չափերը կու տան Շքիկէլին, Բակլիւուսիին, Պէկէլին, Էն. համեմատական ստուար ծախքերով դուրս ելլելով անկէ: Մինչդեռ Արուեստանոցը կրնայ իրեն դարձրնել այդ աչքերը, եւ շահիլ հասարակութեան բարոյական գնահատութեան հետ նիւթականն ալ: Արուեստանոցին համար արդիւնա-

ւոր շրջան մը եղաւ, ըսած էինք արդէն, ներկայ երեք չորս տարիներուն համար, անշուշտ ակնարկից ուղեւիով միմիայն ճերմակ կարի և ասեղնազորութեան ճիւղին, որ առանձին կը վարուի մինչ այդ շրջանին մէջ հանդերձաշինութեան ճիւղը մէկ քանի կարող ճանչցուած կարուհիներ փոխեց, առանց լազղատական առաւելութեան մը, և միշտ քնացնելով հասարակութեան ուշադրութիւնը իրեն դոյութեան վրայ:

Ապահովաբար չենք կրնար բսել որ օգտուող փողովուրդ մը չենք, քանի որ աչքի աւջու ունինք անոր ասընթերակից միւս բաժանումը որ այնքան խանդով դրկուած է մեր բարձր և բարեկեցիկ դասակարգէն միանգամայն:

Տակաւին մէկ քանի տարիներ առաջ, երբ ներկայ ծաղկեալ վիճակը չէր ներկայացներ այդ հաստատութիւնը, հարուստներու օժիւնները կը պատրաստուէին սեօռերու վարժարաններու մէջ, կամ յատկապէս Եւրոպայէն կը բերուէին աճազին ծախքերով, մինչ հիմայ այդ հոսանքը կեդրոնացած է լոկ Բերայի Արուեստանոցին մէջ դիւրամատակի պայմաններով, չնորձիւ Թաղ. Խորհրդոյ բարի կամեցողութիւններուն, և վարչութիւններուն ջանադիր աշխատութեանց: Ինչո՞ւ ուրեմն նոյն վիճակին մէջ չգնել հանդերձաշինութեան պէս մեծ կարեւորութիւն ունեցող ճիւղ մըն ալ, և մասնաւոր գործատեղի մը չունենալ հոն, ուր դիմողը կատարելապէս դո՞ւ պատճառ մը չունենայ մտաբերելու Շմիթն ու Պէկէն: Հարցում մը, որ ոչ մէկ կերպով իր արդարացումը ունի: Եթէ ճաշակը առարկուի, օտարներու մենաչնորձը չէ այդ անպատճառ, և չեղինակաւոր կարուհի մը, մօտէն բաւազոյնը ընտրելով՝ կը հետեւի նորաձեւութեանց քրտնիկներու. և ըստ այնմ ի գործ կը դնէ անձրատեղալը, եթէ ձեւը՝ մէջ բերուի, չեմ կարծեր որ մեր համայնքին մէջ չունենանք այնպիսիներ՝ որոնք չկարենան գոհացում տալ մեր համայնքին նախատիրութեանց կամ ճաշակին: Եւ այս կարողութիւնը ունեցողներ՝ նոյն իսկ մեր ընտրեալ դասակարգէն, որոնց եթէ պղտիկ դիմում մը ըլլայ, չեն խուսափիր օգտակար ըլլալու առիթէ մը, անշուշտ անձնուիրաբար:

«Այս դրեւտս Արուեստանոցը կարել տուի» մը նուազ հմայք չունենար քան «Մասամ էֆիմիին»ը. այլ ընդհակառակը, աւելի ցայտուն նիւթ մեր համայնատիրութեան՝ կրկնապէս իր օգուտները կը նծայէ ոչ միայն ազգին՝ որ կը պատուուի, այլ նաև աղքատիկ կարուհիներու՝ որոնք ամէն առատ միջնազին ցերեկուան ճաշերնին պարունակող պղտիկ թուղթէ ծրար մը ձեռքերնին, կը դիմեն այս կամ այն արքիկէն, հոն օրն ի բուն օտար արուեստակիցներու նախատական ծաղրանքներուն, անիմաստ խնդուքներուն, և վար-

պեաներու խարահան աչառութեանց սղորմուկ աւարկաները դառնալու, աչքի առջեւ չունենալով դեռ կարելի կարդ մը անհաճոյ իրողութիւնները, որոնց դո՛հ կերթան շատ անգամ համեստ հայուհիներ:

Սոսկ այս տեսակէտով խել, փրկարար դեր մը կրնայ կատարել Արուեստանոցի հանդերձաշինութեան ճիւղը, իր մասնաւոր գործատեղիով և գոհացում տալ հայ կիներու ճաշակին:

Այս այնպիսի ճիւղ մըն է, որ ասեղնագործութեան պահանջած բծախնդրութիւնը չունի, և եթէ մէկ կողմէն պղտիկ զանցաւորութիւն մը կը խաթարէ զգետը, միւս կողմէ ճարպիկ ձեռքի հարուած մը գիտէ տեղը բերել զայն. ահա թէ ի՛նչու համար մեր աղջիկները աւելի հակում ունին մօտիւք ըլլալու քան պոսոկօզ և թէ ի՛նչպէս նմանօրինակ արքլիե մը իր աշխատողները կրնայ ունենալ աւելի՞ քան երբեք չէ ունեցած ասեղնագործութեան ճիւղը: Եւ երբ այս խիստ կարեւոր պէտքը չլլացուի մեր հանրութեան, որուն օգնելը փոխատուութիւն մըն է, փոխադարձի օրէնքով, այն ատեն թերեւս սկսինք մտաբերել ուրիշ աւելի փափուկ ճիւղեր ալ, որոնց մէջ գլխաւոր տեղը կը դրաւէ գլխարկաշինութիւնը: Բայց աս՝ շա՛տ ուշ դեռ:

Առ այժմ, հանդերձարա՛նը ունենանք:

ՀԱՅԿԱՆՈՅԷ ՄԱՌԲ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊԱՏԻԺԻ ԵՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԵԱՆ ՏԵՂ ՍԷՐ

Որքան կարելի է դատել Իզմիրի Ուսումն. Խորհուրդին վերջերս յօրինած դպրոցական կանոնագրութենէն, որուն մասին խօսակցանք նաեւ Ծաղիկի նախորդ թիւով, ինձ այնպէս կը թուի թէ նոյն Ուսումն. խորհուրդը մեծ հաւատք ունի պատիժներու և վարձատրութիւններու ազդեցութեանց վրայ, քանի որ ատոնց գործադրութեան համար ոչ ծախս կը խնայէ և ոչ ալ ի նկատի կ'առնէ ատոր պատճառաւ կորսուած, սպաննուած ժամանակը: Երեւակայեցէք բարի վարք ունեցողներուն օրը մէյմէկ բարենիշ պիտի արուի, դասի մէջ յաջողակներուն, ամէն ճիւղերու համար դարձեալ մէյմէկ բարենիշ, անշուշտ ատոնց բաշխումին համար ժամա-

նա՛ի պ՛խտի յատկացուի, մինչդեռ այդ ժամանակամիջոցը կարելի էր աւելի արդիւնաւոր և օգտակար կերպով դործածել :

Մանկապարտէզի պաշտօնավարութեանս վեցերորդ տարին թեւակոխեցի. նախապէս մէկ քանի տարի նախակրթարանի մէջ պաշտօնավարած եմ. աւանց ու և է նկատումի կ'ըսեմ թէ՛ պատժող պաշտօնեայ մը չեմ եղած երբեք նախակրթարանի մէջ, իսկ հիմայ դրեթէ բնաւ պատիժ չեմ կրնար դործածել կամ պատժելու պէտքն ու հարկը չեմ զգար :

Ինչպէ՞ս .

Ինչպէ՞ս չպատժել թերեւս կանխին ըսել տմանք, որոնք կը կարծեն թէ անխուսափելի պէտք մըն է գաւազանը իրենց սեղանին վրայ՝ հեղինակութիւն և ազդեցութիւն ձեռք բերելու համար. այդպիսիները օրհնեալ գաւազանէն նուազ չե՞ն արժեր միթէ, խնդանք թէ լանք :

Ազնիւ ընթերցողութիւններս եթէ համբերող ոգի ունին, թող հաճին աւաւօտուն կանուխ դպրոցս այցելել, աշակերտներուս հետ իմ վարուելակերպիս վրայ զազախար մը կազմելու համար :

Դիցե՛ւք թէ դասախօսութիւնները չեն սկսած տակաւին և սղաք պարտէզն են ու իրենց ուսուցչութիւններուն հսկողութեան տակ կը խաղան : Կը տեսնեմ հեռուն երկու պզտիկներ տաք վիճարանութեան մը մտած, կ'ուղղուինք դէպի այն կողմը, ի հարկէ իրենց վիճարանութեան պատճառը կը փնտռենք ու կը տեղեկանանք թէ՛ մին տղայտիան չարածճիւթեամբ ընկերոջ չինած պատը տապալած է. կ'ըլլայ, չէ՞ : Հիմայ ի՞նչ ընենք, արհիւ ընթերցող, անմիջապէս չարխարան պատիժի՞ն դիմենք աւանց խորհելու, դատելու և որամարանելու : Այո, պատիժը շատ պիւրին կ'երևայ արտօքոտս ա՛յնպիսիին համար որ՝ չէ ուղած մտածել թէ ի՞նչ է պատիժը, ի՞նչ բնախօսական ու հոգեբանական փոփոխութիւն կրնան դալ անոր անխորհուրդ դործադրութիւնէն : Դաւանանք հիմայ մեր յանցաւորին. զայն պատժելէ առաջ պէտք է մտածել թէ սղան պարզ քիմիականութիւն մըն է այդ յանցանքը դործած է, թէ ու է չար դիտումով. այս պարտքան սակայն մտթ է մեզի, քանի որ ինդրոյն ս'իզըք անծանօթ է. ուրեմն նմանօրինակ պարագայի տակ լաւագոյն ու իմաստուն միջոցն է սղուն ըսել. «Տղա՛ս, կը տեսնես թէ ըրած խաղէդ ընկերդ հաճոյք չզգար, ուրեմն պէտք է ուրիշ խաղ մ'ընարես, վասն զի լաւ սղան ուրիշները չնեղեր երբէք» : Ըստ իս լաւագոյն է դպրոցական յանցաւոր մը աղտոտ արծակել, քան անմեղ մը պատժել : Հիմայ դաւանանք մեր խղճի գատաստանը ընել. եթէ մենք աշակաւք հսկողութիւն մը կատարած բլլայինք, մեր աչքէն ոչ մէկ բան պիտի վրիպէր և

արդէն տղաքն ալ տեսնելով որ մենք զիրենք կը դիտենք, կրու-
ուին սկիզբը մեզի դիմած պիտի ըլլային և կամ մենք իրենց մօ-
տեցած անհամաձայնութեան սկիզբը, որով տղաք ընտ. կուտելու
պէտք զգացած չպիտի ըլլային, ուրիշ կարելի է հետեւցնել թէ՛
տղաք սա պարագային յանցաւոր չեն: Չե՛մ գիտեր տրամորտ-
նութիւնս ուղի՞ղ է արդեօք և կամ արդար գտա՞ք յանցաւորը
անպարտ արձակելու ընթացքս:

Մէկ քաւորդ ժամ վերջ կը տեսնեմ չորս սարեկան աղևկ մը
որ աղբիւրին քով ջուրի հետ կը խաղայ, կը վազեմ ու կը տես-
նեմ թէ աղան վերէն վար թրջուած է. ի՞նչ ընել հիմայ, պատ-
ժե՞լ աղեկը, որ ուրիշ անգամ չյանդգնի այդօրինակ յանցանք մը
գործելու. իրա՛ւ է թէ հոս ալ յանցաւոր մը կայ, հետեւաբար
պատժուող մը. բայց փնտռենք դարձեալ ձեզի հետ ազնիւ ընթեր-
չող, յանցաւորը, առանց սկսելու պատժելու գործողութեան: Շատ
յատակ ու պարզօրէն կ'իրեւայ թէ աղան ո և է չար գիտումով,
գիտակցութեամբ չէ գործած այդ յանցանքը. յանցանք կարելի չէ
կոչել նմանօրինակ արարքներ, զի ստոնք մանկական քմահաճոյք-
ներ են ուրիշ ոչ մէկ տղայ զերծ է: Ուրեմն դարձեալ մանուկը
յանցաւոր չէ, ո՞վ է ուրեմն դատապարտելու... մենք, և միշտ
մենք, ոչ-խղճամիտ պաշտօնեաներս: Եթէ լաւ ըմբռնենք թէ
խաղի ստեն մեր վրայ կը ծանրանայ պարտականութեանց ամէնէն
մեծը, (նախակրթարանի պաշտօնեաներն ալ միասին առնելով)
ամէնէն փափուկը, այն ատեն չպիտի ներենք ինքզինքնուս այդ
միջոցին ոչ մէկ բան մտածելու, ոչ մէկ վայրկեան իրարու հետ խօ-
սելու, այլ պիտի դբաղինք միայն տղաքը դիտելու, զանոնք ու-
սումնասիրելու, անոնց նկարագիրը սերտելու, — դրօսանքը ամէ-
նէն լաւ միջոցն է այլ բանին նպաստելու — անոնց հոգւոյն թա-
փանցելու, անոնց խաղի ստեն ամէն մէկ քայլին հետեւելու,
այնպէս որ դրօսանքը աւարտելէ վերջ պիտի կրնանք գիտնալ թէ
իւրաքանչիւրը ի՞նչ խաղաց, ինչպէ՞ս խաղաց: Տղաք շատ լաւ կը
հասկնան թէ իրենց հսկողները ո՞ր աստիճան իրենցմով կը դբա-
ղին, հետեւաբար ըստ այնմ կը չարժին, որով չարիք գործելէ կը
խուսափին:

Լաւ համոզուելու ենք որ տղաք վայրկեան մը իսկ հսկողու-
թենէ դռնելու չենք, ոչ միայն չենք, այլ իրաւունք ալ չունինք:
Տղաք անփորձ, տղէտ, ինքզինքնին կառավարելու անկարող
էակներ են և մեր խնամքին յանձնուած. ուրեմն պարտական ենք
համբերութեամբ, սիրով, գիտակցութեամբ անոնց իւրաքանչիւր
քայլին առաջնորդ կազմել ու զանոնք սխալանքէ զերծ պահել:
Մենք իսկ խելահասներս, իբր թէ դատախարակուած, իբր թէ

կամք ունեցող արարածներ, չե՞նք սխալլը դարձեալ մեր կեանքին մէջ և քանի՞ քանի՞ անգամներ արդեօք. ուրեմն մանուկին մէկ պղտիկ ու անգիտակից վրիպումը ինչո՞ւ ներողամիտ ոգիով չդիտուի մեր կողմէն, կը հարցունեմ ձեզի: Մինչև հոս հասկցուեցաւ անշուշտ թէ զբօսանքի ատեն տղոց գործած յանցանքներուն մենք ենք պատասխանատու. եթէ տղոց շնայլուի աշալուրջ հսկողութիւն մը և ատոր միանայ նաեւ ուսուցչին բարձր ու զօրաւոր հեղինակութիւնն ու ազդեցութիւնը, այն ատեն պատիժ ու յանցանք խոյս պիտի տան յաճախ դպրոցին սեւմէն:

Վիչ մըն ալ դասարան մտնենք եթէ կը հաճիք: Ուսուցիչը կը դասախօսէ. մէկ քանիները, բոլորովին անտարբեր ոչ միայն ու շաղբութիւն չեն ընծայեր իրենց դասին, այլ նաեւ իրենց քովին ներուն ալ արգելք կը հանդիսանան: Խեղճ ուսուցիչը, ինչպէ՞ս շարունակէ իր դասը, երբ անտանելիներ կան դասարանին մէջ. ճարահատած, յուսահատած, կարգէն դուրս կը հանէ բարկութեամբ անուշադիրները ու խոշոր շունչ մը առնելով վերստին դասը կը շարունակէ: Մնացեալները մէյ մը իրենց ընկերոջ կը նային, մէյ մը ուսուցչին. այլևս դասով իսկապէս հետաքրքրուող ո՞վ կայ. այս պարագան աւելի կը կասկեցնէ ուսուցիչը, վասն զի ինք ան հաւատքը ունէր թէ չարերը վերցնելով ամէն բան կրնար կարգադրուիլ. բայց ո՞վ ցաւալի յուսախաբութիւն:

Խղճամիտ ուսուցչին, իր պաշտօնին բարձր գիտակցութիւնը ունեցող դաստիարակին ընթացքը դիտենք նմանօրինակ պարագայի տակ: Երբ տեսնէ այս վերջինը դասի ատեն անուշադիր տղայ մը, պատճառը կ'որոնէ աղուն այդ թերութեան, եթէ դասը հրապուրիչ ու ոգեւորիչ ըլլալու ո և է հանգամանքէ զերծ չէ, այն ատեն ուրիշ տեղ ապահովաբար պէտք է վնտուել, տղուն հոգեկան և կամ ֆիզիքական վիճակին մէջ, ատոր ալ իբր դարման պատիժը չկրնար գործադրուիլ, քանի որ երբեք բարերար ազդեցութիւն չպիտի ընէ ան մանուկին վրայ: (Կ'արժէ այս մասին կարգալ Տօքթ. Ֆլէտչի Le corps et l'âme de l'enfant անուն շահեկան ու օգտակար գործը, տեսնելու համար հոն այն միջոցները, զորս կը յանձնարարէ հոգեբան-բժիշկը ծոյլ, անտարբեր, մտքով դանդաղ, անուշադիր աշակերտներու համար: Բայց երբեք չըսեր բժիշկը որ այդ կարգի տղոց յոռենիչ տրուի, զբօսանքէ զրկուի, Կժդոնութեան նամակ գրուի Իզմիրի Ուսումն. Խորհուրդին պէս, այլ յոյժ բանաւոր և իմաստուն միջոցներ ցոյց կուտայ տղուն ֆիզիքականը զօրացնելու համար, վասն զի առողջ հոգի առողջ մարմնոյ մէջ միայն կը յուսայ գտնել:

Եթէ աս սկզբունքով աւաջնորդուինք կրթական գործին,

այսինքն «ամէն շարիք իր պատճառը ունի» ի սկզբունքին, մենք
կրթական պաշտօնեաներս, (կամ նոյն իսկ ծնողքները), այն ատեն
չեմ յուսար որ պատիժ ու վարձատրութիւն մեր գլխաւոր ու ա-
մենագորաւոր զէնքը նկատենք դաստիարակութեան դործին մէջ :
Անկեղծօրէն ըսելով հաւատք չունիմ պատիժներու ու վարձատ-
րութիւններու փրկարար ազդեցութեան վրայ . ու անհատական
վարձատրութիւն մը եկաւ անգամ մըն ալ հասոզել զիս թէ՛ մաս-
նակի վարձատրութիւնները իսկուպէս մլասակար են տղոց բարոյա-
կանին , թէ՛ անոնք շատ քիչ անգամ տղուն մէջ կ'արթնցնեն բարի
նախանձը , այլ յաճախ տղուն մէջ կը տանին ատելութեան , բար-
կութեան սերմերը . այլ միջոցին տղան արհամարանքով ու ատե-
լութեամբ կը վերաբերուի վարձատրուող աշակերտին ու վար-
ձատրող ուսուցչին հանդէպ : Այն օրը վարձատրուեցան ընտիր
գիրերն ու գծագրութիւնները , ես սկանջովս լսեցի չվարձատրուող
տղաքները որք կ'ըսէին . «Ես անկէ շատ աւելի աշխատեցայ , ես
անկէ շատ աւելի լաւ գրեցի ու գծագրեցի , բայց իմ սեղս ուրիշը
վարձատրուեցաւ . արդէն շարունակ կողմնակցութիւն կ'ընեն մեր
ուսուցչուհիները , կը տեսնե՛ն անոնք , տակէ վերջ բնաւ չպիտի
աշխատիմ» են : Սա կարգի խօսակցութիւններ յաճախ կը կրկ-
նուին նախակրթարաններու մէջ , ամէն անգամ որ վարձատրու-
թիւն մը կ'ըլլայ : Վերջապէս այն օրը նուէրները բաշխուելէ վերջ
տղաք մեկնեցան , ոմանք տխուր , ոմանք բարկացած , ոմանք մեծ
ուխտ մը ընելով աշխատութենէ բոլորովին հրաժարելու , ոմանք
վհատած : Մէկ խօսքով վարձատրութիւնը բոլորովին հակառակ ու
մլասակար ազդեցութիւն մը յառաջ բերաւ տղոց մէջ , փոխանակ
դանոնք շինելու , բարոյացնելու ու ազնուացնելու . ա՛յս չէ՛ անոր
վերապահուած ազդեցութիւնը : Այո՛ , այսպէս կը հաւատան միա-
միտ ծնողները , միամիտ կրթող-պաշտօնեաները , միամիտ դպրո-
ցական վերին մարմինները թէ՛ այս եղանակով ի գործ դրուած
վարձատրութիւնը կը քաջալերէ ուսանողները , անոնց մէջ աշխատե-
լու գրգիռ յառաջ կը բերէ , մէկ խօսքով դանոնք կը բարոյացնէ :
Այո՛ , կը բարոյացնէ անոնք որ արդէն բարոյացած են , իսկ մնաց-
եալները կատարելապէս կ'անբարոյացնէ :

Միտքս շատ լաւ բացատրելու համար , դարձեալ դպրոց մասնէնք ,
սիրելի ընթերցող , ձեզի հետ . այս անգամ՝ բարձրագոյն Ա . դասա-
րանը : Հոս պիտի վարձատրուի մաթեմատիքի մէջ յաջող աշա-
կերար . բայց ոչ յաջողակները . ս՛հ , անոնք ալ , թող լան ու իրենց
ակուանները կճրտեն : Յաջող աշակերար վարձատրեցինք , հոս կ'ար-
ժէ պզտիկ խորհրդածութիւն մը ընել ձեզի հետ . ի՞նչը վարձատ-
րեցինք , աշակերտի մը մէկ ձիրքը . Աստուած իմ , դեռ ինչէր պի-

տի ընենք, ինչէր պիտի լսենք. բայց ո՞վ ըստ թէ ձիրքը պէտք է վարձատրել, ահա հոս ալ սխալ դատողութեան կը մղուինք, այնպիսին չէ՞ որ բնութենէն վարձատրուած է արդէն, չէ՞ մի որ բնութիւնը այդպիսիին հանդէպ լարի եղած է, բանալով առատօրէն գանձերն ու շնորհները անոր առջեւ: Ո՞վ գիտէ, ի՞նչ ազնիւ ու վեհ հոգիներ կան այն չվարձատրողներուն մէջ, ո՞վ գիտէ յամառ աշխատութեան ի՞նչ զմայելի տիպարներ, ու այդպիսիները չվարձատրելով, չբաշխելով, այդպիսիներուն առջեւ ուրանալ չէ աշխատութեան ու յարասեւութեան անհամար բարիքները, այդպիսին չենք վհատեցնէր միթէ մեր սխալ ու վատ ընթացքով, այդպիսին բարոյնպէս մեռցուցած չենք ըլլար միթէ:

Ըստ իս ձիրքերը վարձատրել բնաւ ուղիղ չէ: Ճիծաղելի չէ՞ ըսէ՛ք, խնդրեմ, տգեղը ելնել դատապարտել իր տգեղութեանը համար: Այն թերութիւնները որ մեր կա՛մքէն անկախ են, երբեք դատապարտելի չեն, ինչպէս Փիզիքական ու իմացական թերութիւնները: Բարի դատախարակը, որ ճշմարիտ ծնողք մըն է, բնութենէն զրկուածներուն հանդէպ շատ վերապահութեամբ և փափկանկատութեամբ պիտի վերաբերուի, կարելի եղածին չափ չըզացնելով անոնց իրենց տկարութիւնը: Բայց մինչև ցարդ ցաւալի է որ մեր դպրոցներու ուղղութիւնը այդ չէ եղած երբէք. սկիզբէն ի վեր ծախահարեր ենք միայն բնութենէն օժտուածները, առանց վըաղեցնելու մեր միտքը անոնցմով, որ տկար եղած են, որ անխելք եղած են, որ անմիտ եղած են: Ըսէ՛ք, կ'աղաչեմ, այդպիսիներուն մեղքը ի՞նչ է որ՝ սկիզբէն ի վեր անոնք կը ջտխշախենք, կը հալածենք, կ'արհամարենք, կը լքենք, կը թըքենք անոնց երեսն ի վեր իրենց այն յանցանքներուն համար, ուրոնց երբեք պատասխանատու չեն:

Մեր ըմբռնումով ու արդի դրութիւնով վարձատրութիւնն ու պատիժը բոլորովին միասակար, վհատեցնող, սպաննող հանգամանք մ'ունին, չարժե՛ր որ այլ եւս անոնց այնքան մեծ տեղ մը տանք մեր դպրոցներուն մէջ և զանոնք դատախարակութեան լըրացուցիչ մասը նկատենք, Իզմիրի Ուսումն. Սորհուրդին պէս:

Ուրեմն ի՞նչ ընենք, ինչպէ՞ս վարենք մեր դպրոցը, մեր անտանելի տղաքը ինչպէ՞ս ուղղենք, ի՞նչպէս կարգի բերենք, ինչպէ՞ս մարդ ընենք զանոնք: Ահաւասիկ լուրջ հարցում մը որ կարժէ իր խորհրդածութեան առարկան ընէ ամէն դատախարակ որ իր պարտականութեան գիտակցութիւնը ունի:

Ես, այդ ամէնուն վրայ խորհելով, վերջապէս սա եզրակացութեան հասած եմ թէ՛ եթէ նոյն իսկ մեր ամէնէն անտանելի աշակերտը կարենանք սիրել անհուն սիրով մը, և ըլլանք արդար

յանդիմանող մը իր յանցանքներուն, կատարեալ ցաւող մը, արգահատող մը, լացող մը իր թերութեան վրայ և այս ամէնը գործնականօրէն յայտնենք այդ անտանելի զաւկին, ըլլանք համբերող անոր ամէն սխալանքին հանդէպ, յարատեւենք մեր այս վարուելակերպին մէջ. մէկ օրէն միւս օրը անմիջապէս, անոր վիճակին մէջ բարեփոխում նշմարելու անմտութիւնը չունենանք, մտածելով որ արմատ գտած թերութիւնները զիւրաւ չեն ուղղուիր, ո՛հ, չեմ յուսար, չե՛մ հաւատար բնաւ որ նոյն անուղղայ տղան միշտ գտնենք զայն այնպէս ինչպէս որ էր: Սէր, սէր, և միշտ սէր, անաւասիկ զօրաւոր զէնքը ուսուցչին, իմաստուն առաջնորդը ուսուցչին:

Եթէ մենք բարի հօր մը կամ մօր մը պէս առանց ամէնադոյզն խորութեան սիրենք մեր աշակերտները, անոնք ալ ի հարկէ մեզի հանդէպ մասնաւոր համակրանք մը պիտի տածեն և այդ համակրութիւնը պահպանելու համար պիտի հնազանդին մեզի մեր սիրոյ հզօր ազդեցութեանը տակ, ցոյց տալով մեզի յօժարակամ հնազանդութիւն մը. այդ կերպով պիտի սիրեն այն ամէն բաները զորս մենք կը սիրենք, ու պիտի աշխատին ոչ թէ մրցանակի մը ակնկալութեամբ: Իրենց մէջ աշխատելու եռանդ, կեանք, աշխոյժ, ոգևորութիւն պիտի տեսնուի, ոչ թէ նուէր մը ընդունելու սին փառքին տիրանալու համար, այլ ուսուցչին մէկ անուշ ժպտին, մէկ քաղցր ձայնին, զգուսնքին, մէկ փայփայանքին արժանանալու համար: Երբ այսպէս ընդհանուր տղոց շնայուելի իրենց կեանք տուող, զիրենք ապրեցնող իմաստուն սէր մը, այն ատեն տղոց մէջ չպիտի ծագի այն զգացումը որ կը կայանայ զիրար գլել անցնելու ոչ ազնիւ փափաքին մէջ. մէկ խօսքով իւրաքանչիւրը ինքզինքին համար պիտի ապրի, պիտի աշխատի, պիտի սիրուի և կամ ուրիշ կերպով իւրաքանչիւրը աշխատելու պէտքին համար պիտի աշխատի, բարի ըլլալու պէտքին համար բարի պիտի ըլլայ: Սյս վարուելակերպին իմաստուն միջոցն ալ սուիթը պիտի ընծայէ իր կարգին պահպանելու աշակերտներու մէջ այն համակրութիւնն ու համերաշխութիւնը, որով տղաք զիրար պիտի զգան իբրեւ մէկ ծնողքի զաւակներ և այս կերպով կրթուած տղոց մէջ, որոնք երբէք չպիտի ձանձնան խիստ ու բռնաւոր դպրոցական օրէնքներ, անոնց համար մտթ պիտի մնայ պատիժը, միայն բաւը սոսկում պիտի պատճառէ նոյն իսկ, և սէրը պիտի ձանձնան միայն, անով պիտի սնանի ու ազնուանայ իրենց սիրտն ու հոգին և այս կերպով իրենցմէ խոյս պիտի տայ ինչ որ բիրտ է, ինչ որ անասնային է, ինչ որ մարդկային չէ:

Երբ ուսուցիչը վերեւ յիշուած եղանակով կը վարէ դպրոցը,

այն ատեն կրնայ նուէրի գրութիւնը ժամանակ առ ժամանակ գործածել. բայց այս պարագային անհատական վարձատրութիւնը չէ որ տեղի պիտի ունենայ, այլ ընդհանուր վարձատրութիւնը, այս անգամ մասնաւորի ձիրքերը չէ որ պիտի վարձատրուին, այլ բոլոր աշակերտաց բարի կամեցողութիւնը, աշխատութեան եռանդը, կարգապահութեան սէրը, իրենց մէջ տիրող կանոնաւորութիւնը, ուր առաւել կամ նուազ իւրաքանչիւր տղայ իր բաժինը ունի: Ուսուցիչը տղոց այդ յատկութիւնները մասնանշելով կը դուրս գանձուի, կը խորախուսէ, կը քաջալերէ զանոնք աւելի զօրացնելու համար և ի նշան իր դոճուհակութեան իր նուէրները կը բաժնէ առանց զանազանութիւն դնելու անոնց մէջ: Այս կերպով եզած իմաստուն եղանակը վարձատրութեան՝ կրնայ իր բարերար ազդեցութիւնը ունենալ տղոց ներկայ և ապագայ բարոյականին վրայ: Նուէրները անգամ մեր սրտէն, մեր հոգիէն բղխելու են, փոյթ չէ թէ անոնք չնչին ըլլան, բաւ է որ ան ուսուցչին հոմեատ քսակին արդիւնքը ըլլայ և այս՝ պէտք է աշակերտը հասկնայ: Այս կարգի նուէրներ տարին մէկ անգամ ալ կը բաւեն և կամ անոր պակասը ոչ ոք կը զգայ և թէ աշակերտը կը վարուի իր պաշտօնին բարձր գիտակցութիւնը ունեցող ուսուցչէ մը և կամ ճշմարիտ սէրով: Լաւ կ'ըլլար եթէ Իգմիրի Ուսումն. Խորհուրդը կանոնապէս մը պատրաստէր, որով յանձնարարէր իր տրամադրութեան սակ գըտնուող պաշտօնեաներուն սէր նուիրել ամէն ատեն իրենց աշակերտներուն. ահաւասիկ ձրի նուէր մը, բայց թանկագին և հազուադիւտ: Լաւ չըլլա՞ր որ սով որ կը զգայ այդ սուրբ սէրը իր մէջ, այդ սրբազան հուրը իր հոգիին մէջ, այնպիսին միայն թեւակոխէ այս փշոտ ասպարէզին մէջ:

Երկու խօսք ալ նոյն կանոնանագրութեան վերջին յօդուածին վրայ, և վերջակէտնիս դնենք: Այդ կանոնադրութիւնը կը տրամադրէ որ եթէ ամէն կարգի պատիժ ի դօրծ դրուելէ վերջ ո և է տղու մը վրայ, այս վերջինը չուղղուի, պարտինք արտաքսել այնպիսին դպրոցէն:

Խնդրեմ ըսէք, ծնողք մը, խելացի ու զաւակասէր ծնողք մը քղան հայրենի տունէն արտաքսել կը խորհի՞. ինչո՞ւ ո՛չ, որովհետեւ կը սիրէ ան իր ամբողջ հոգիով իր ամէնէն անտանելի զաւակն իսկ, որովհետեւ միշտ կը յուսայ զանի մարդ տեսնել օր մը եւ այդ յոյսը բաղմապատիւի կուտայ իր ջանքերը անուղղայ զաւակին հանդէպ և ճշմարիտ ջանքն ալ կրնայ ի դերու. և ինչ, Բայց մենք, կրթական պաշտօնեաներս, ի՞նչ կ'ընենք, ի՞նչպէս կը վերաբերուինք մեր անուղղայ աշակերտին հանդէպ. նախ թեթեւ պատիժ մը, յետոյ քիչ մը աւելի խիստ, յետոյ լքում և յետոյ ալ

ի՞նչ կրնանք ընել, քանի որ ամէն միջոց սպառած են և ահա օր մըն ալ կը վճռուի տղան արտաքսել... ամենայն խղճի հանդարտութեամբ:

Ինչո՞ւ կ'արտաքսենք աշակերտ մը, որպէս զի իր ընկերները չապականէ: Հոս կ'արժէ լուրջ խորհրդածութիւն մը ընել: Արտաքսուած անուղղայ աշակերտը, այն ցեցը, թունաւոր միջրոպը դպրոցի՞ն մէջ աւելի մեծ աւեր կրնայ գործել թէ դպրոցէն դուրս: Ո՛հ, այնքան պարզ ու արամաբանական է հարցումս, որուն կրնայ պատասխան տալ ամէնէն քիչ զիտող ու դատող մտքն անգամ: Չէ՞ մի որ առաւել կամ նուազ հսկողութիւն ու բարոյական ինամք կը վայելէր արտաքսուող տղան դպրոցին մէջ ու այս կերպով իր մանրէն սահմանափակ շրջանի մը մէջ կը տարածէր կամ քնաւ. (այս պարագան ուսուցչին կարողութենէն կախում ունի), ասկէ դատ կանխարգել ու զգուշական միջոցներ ձեռք առնուած են դպրոցին մէջ համաճարակը արդիւլու համար, բայց դուրս երբ նետուի այնպիսին, դո՛ւրսը ուր չկան բարոյական ճարտար ըփիչկներ, դո՛ւրսը ուր կը վխտան տեսակ տեսակ սպաւկանութիւններ, դուրսը աւելի չպիտի՞ վատթարանայ այնպիսին, աւելի չպիտի՞ ապականի, աւելի չպիտի՞ փճանայ, աւելի բարոյական ինկածութեան մէջ չպիտի՞ թաղուի և օր մըն ալ ամէնէն մեծ պատահար չպիտի՞ ըլլայ մարդկային ընկերութեան ու իր համայնքին: Ո՛չ, ո՛չ, դպրոցը մանուկին սեփական տունն է, երբէք իրաւունք չունինք զայն զրկելու իր սեփականութենէն, հոն պարտինք պահել մինչեւ իր որոշեալ շրջանը, պէտք է հոն աշխատինք մեր ամէնէն մեծ ճիգերովն ու մեր ջանքին կրկնապատկումովը անոր ինկած հոգին ու մարմինը բարձրացնելու, այնպիսին փոխանակ լքելու՝ աւելի մեր սիրոյն ու հոգածութեան աւարկան ընելով և ահա այս կերպով դնելով զայն քիչ ու շատ բաղձացուած վիճակի մը մէջ:

Թերեւս ոմանք արտաքսումը անհրաժեշտ նկատեն anormal աշակերտներու համար: Իմ մասին այդ պարագային մէջն իսկ ուսուցիչը չկրնար ինքզինքը արդարացնել: Իրաւ է թէ չունինք մենք, Եւրոպայի նման anormal աշակերտներու համար հաստատութիւններ, զգաստարաններ, ուր մասնաւոր կրթութիւն մը կը ջամբուի այդ կարգի աղոց, բաժնելով զանոնք իրենց հասակակից ընկերներէն. բայց մենք ալ՝ խղճամիտ պաշտօնեաներս, փոխանակ արտաքսումը տղայ մը ուղղութեան բերելու միակ ու փրկարար միջոցը նկատելու, լաւ չըլլա՞ր որ քաղաքակիրթ ազգերու, մանկավարժութիւնը տարածուող երկիրներու anormal աշակերտներու հանդէպ բռնած ուղղութիւնը ուսում:

նասիրենք և կարելին աշխատինք ի դարձ դնել մեր դպրոցներուն մէջ, ջնջելով արտաքսութի կործանարար գրութիւնը մեր դպրոցներէն, մեր դպրոցական կանոնագրութենէն:

Որքա՛ն շատնան դաշտոնի զիտակցութիւնը ունեցող դատարարակներ, որքա՛ն բազմանան դատարարակութեան փափուկ ու զժուարին արուեստին խորագէտ հմուտ կրթական պաշտօնեաներ, այնքա՛ն աւելի պիտի նուազին պատիժներն ու վարձատրութիւնները մեր դպրոցներէն: Լաւ կ'ըլլար որ Իգմիրի Ուսումն. Խորհուրդը այդ կարգի պաշտօնեաներու թիւը շատցունէր իր դպրոցին մէջ, փոխանակ և պատիժներու վարձատրութիւններու այնքան մեծ տեղ մը տալու, որովհետեւ այս վերջին կերպով պիտի չկըրնայ երբեք իր նպատակին հասնիլ:

Կիրասոն

ՋԱՊԷԼ ԶԱՔԱՐԵԱՆ



ՃՄԱՐԻՏ ԵՐՁԱՆԿՈՒԹԻՒՆԸ




Յունուարի թախծոս օր մըն էր, Ֆայլօքլօք թէյի ճոխ սեղանի մը շուրջը բոլորուած կիներու համախմբութիւն մը ամէն տարիքէ. հաճելի ընկերութիւն մըն էինք կազմած, այդպէս իրարու մօտ, մտերմական շրջանակ մը ձեւայնելով, որ թէյի սեղանի մը յատկացուած է կարծես ընկերութեան մը մէջ. այնչափ անկեղծ մտերմութիւն մը հաստատելով անոր անուշաւոյր բոլորչիներուն ազդեցութեան ներքեւ խօսակցութիւններն ալ հետզհետէ աւելի մտերմական հանդամանք մը կը ստանային: Սրա՛միտ բացատրութիւններով լեցուն պատմութիւններ, քննադատութիւններ, կարծիքներու փոխանակութիւններ, օրուան գրականութեան, երաժշտութեան և վերջին նորածեւութեան վրայ, իրարու կը յաջորդէին աւելի սգեւորուած, հակառակ դուրսի ազմուկին որ անեղ շառաչիւններով, կարկտախառն անձրուի կաթիլները պատուհաններու ապակիներուն կը բաղխէին. ոչ ոք ուշադրութիւնը այն կողմը կը դարձնէր, այնչափ զբաղած, այնչափ գրաւուած էինք մեր խօսակցութեամբ: Յանկարծ խօսակցութեան տարբեր կերպարանք մը տալով գեղեցկադէմ ու սրա՛միտ օրիորդ մը սա հարցումը կ'ուզէ ներկաներուն. «Ի՞նչ պայմաններու մէջ կը կայանայ ըստ ձեզ ճշմարիտ երջանկութիւնը»: Այս հարցումին պահ մը լուսութիւն կը տիրէ ներկաներուն մէջ, և անա պատասխաններու տարափ մը ծայր կուտայ ու կը սկսինք կարծիքներ փոխանակել, սովորական բացատ-

րութիւններով խորհրդածութիւններ կը պարզուին . մէկը բոլորովին վիպական կեանքի մը մէջ կը դառնէր ճշմարիտ երջանկութիւնը , միւսը՝ իր անփորձ կեանքին վրայ հիմնուելով կը շատանար իր անստութիւնները պարզել , ուրիշ մը առողջութիւնը կը նկատէր միայն , չորրորդ մը անոր գոյութեանը վրայ կը տարակուսէր և կեանքի միայն դառն կողմերը ճանչցողներուն չրթանցը վրայ հեզնական Ժպիտ մը կ'ուրուագծուէր , երբ մեր ընկերութենէն քիչ հեռու կրակարանին քով թիկնաթուի մը մէջ բազմած ասրէց կնոջ մը ձայնը մեզ իր կողմը կը դարձնէ և կը ստիպէ զմեզ որ պահ մը տնկնդիր ըլլանք իրեն : Եւ ճերեցէք որ զձեզ ընդմիջեցի սիրելի զաւակներս» կը յարէ , կը յուսամ թէ թոյլ պիտի սաք ինձ երկու խօսք ըսելու , իբր երկար տարիներու փորձառութեամբ կեանքը շատ մտնէն ճանչցողի մը որ պիտի կրնայ կարծիք մը յայտնել եթէ երբեք իրաւացի թուի ձեզ : Հարստութիւն , փառք , գիտութիւն , ուսում , առողջութիւն և զանազան աշխարհի վայելքներ մասամբ մը մեր երջանկութիւնը կազմող պայմաններ կրնան նկատուիլ , բայց ճշմարիտ երջանկութիւն մը , երբեք : Իմ համոզումովս ես կատարեալ երջանիկ կը նկատեմ ան որ իր անցեալը կրնայ դիտել համարձակ աչքերով . հոն չի գտնուիր տրտա մը իր ակնարկները խոնարհեցնող և վերջապէս չունի ա'յն ներքին ձայնը , ա'յն անարկու խայթը խզին՝ որ ամէն ժամանակ պատրաստ է զինքը չարչարելու . հաւատացէք որ աշխարհի բոլոր երջանկութիւնները կարող չեն անոր ձայնը խեղդել տալ , շատ անգամ ան իր ներկայութիւնը զգացնել չի տար ենթակալին և այս վերջինը հեզնութեամբ կը խնդայ անոր գոյութեանը , բայց այն պահուրտած է իր մէջը , չէ բաժնուած երբեք իրմէ , յարմար առիթի մը կը սպասէ իր ձայնը բարձրացնելու , գիշերուան խաղաղութեան մէջ յանկարծ ուրուականի մը նման դէմը կը կանգնի , ուր որ ալ ըլլայ կը հալածէ , և երբ այսպէս խզին խայթը մէկու մը սրտին մէջ մխուած է , ինչպէ՞ս կրնայ երջանիկ նկատել ինքզինքը ուրիշ պայմաններու տակ : Ան բնաւ խտրութիւն չի գիտեր , ծերի մը ու երիտասարդի մը սրտալին մէջ հաւասարապէս կը ծնի իր ամէնէն անարկու խայթերով : Որչա՞րք բարձր ու աղնիւ է այն սիրտը որ անոր անեղ զարթումին պատճառ տուող սամեափոքր պարագաներէն գետէ խոյս տալ , և երանելի են մտնաւանդ ճերմկած գլուխները որոնք կրնան սրտի ճշմարիտ երանութեամբ իրենց զաւակներուն ամիլը տեսնել : Օրը տարածամած էր արդէն ու սրահին ջահերը լուսաւորուած՝ երբ այս ըսուերով վերջացուց յարգելի տիկինը իր հակիրճ այլ խորամխտ անստութիւնը , կեանքը աղբած կնոջ կաս սրտալ հմտութեամբ , ազդու սպաւորութիւն մը ձգելով ներկաներուն սիրտին մէջ , որոնք լուռ կը մնային ալ :

Ս Ի Ի Զ Ա Ն Ս Ա Ր Ե Ա Ն

Ա Ղ Ջ Կ Ա Ն Ց Ի Ր Ա Ի Ո Ի Ն Ք Ը Ա Մ Ո Ւ Ս Ն Ո Ւ Փ Ե Ն Է Ա Ռ Ա Ջ



Ամէն անգամ երբ ուշադիր ակնարկ մը նետենք արդի ընտանեկան կազմակերպութեանց վրայ, պիտի տեսնենք որ անոնք ցաւալի ու ճղճիւմ վիճակ մը ունենալով՝ գոհացուցիչ ըլլալէ շատ հեռու են. այնպէս որ երկու տարասեւ էակներ, որոնք կոչուած են ընտանիքի մը նիւթականը և բարոյականը պահելու, ի վիճակի չեն կատարելապէս ա՛յդպիսի վեհ պաշտօնի մը գլխաւորը՝ նկատուելու, քանի որ այր ու կին, երկուքն ալ իրարու զօդուած մարմիններ, ծնողական բարձր և նրբին պաշտօնի կոչումը ունեցողներ պէտք էին ըլլալ, և սակայն ցաւալի է ըսել թէ չեն. օրուան աւուսնացեալներու վրայ լոկ ակնարկ մը, բաւակօն է անոնց անյեւալին անդրադառնալով գաղափար մը կազմել. թէ անոնցմէ շատեր և գրեթէ բոլորը, արտաքին փայլերէ հրապուրուած կազմած են ընտանեկան յարկեր, անկարող ըլլալով բարոյապէս կառավարել այդ նախանձելի և վեհ ընտանեկան միութիւնը, անոր համար որ մեր սեւը որ փախուկ կոչուելու դժբախտութիւնը ունեցած է, ամուսնութեան նպատակը ըմբռնելէ շատ հեռու է, անոր վեհութիւնը պաշտպանելու կարողութենէ գրեթէ զուրկ և յարգուած բացառութեամբ կը մնայ դեռ կաշկանդուած յուր սովորոյթներէ, որոնք մեր համայնքին մէջ արմատացած են ընդհանրապէս:

Դարման մը սակայն կրնայ ըլլալ արդեօք, այս անտանելի ու անել կացութենէն փրկելու համար, այն թաքուն արժանաւորները որք յաճախ կը խամբին, կը թօշնին, ծնողական նախապաշարեալ սովորոյթներու զոհուելով:

Տխուր է սակայն ըսել՝ թէ, այդ դարմանը շատ դժուար պիտի ըլլայ, որչափ ատեն որ զարգացեալ ծնողքներ ունենալէ հեռի կը մնայ մեր համայնքը, որոնք կեղծը՝ ճշմարիտէն, գեղեցիկը՝ սղեղէն ու բարին՝ չարէն զանազանելու կարողութենէն հեռու, միշտ անդրդուելի կը մնան յամաօրէն, իրենց սամիկ սովորոյթներուն մէջ:

Այրերուն յաճախակի արանջալի դժգոհանքները որոնք կ'ուզուին մեր սեւին դէմ, մեծադոյն մասամբ իրաւունքի կը յանդին, իսկ ամօտէն ականատեօր ըլլալով ընտանեկան այն տխուր դրուողներուն, ուր երկու սիրտեր փոխանակ իրարու օգնական հանդիսանալու, միշտ տեղի կուտան կազ և կոխներով սկսող անտանելի կեանքի մը, որու վերջը միշտ կը յանգի ընտանիքի մը թշուառութեան:

Այս կեանքը որ զգայուն ու ողջամիտ անձերու համար անշուշտ ժամանակէն շատ առաջ գերեզման մը եղած է, պատասխանատուութեան մեծ բաժին մը կը ծանրացնէ ծնողաց ուսերուն վերայ, որոնք ամէն տեսակ զոհողութիւններ կը շռայլեն իրենց աղջըկանց ամէն փախաքներուն կամայ ակամայ զոհացում ապրով, կը թոյլատրեն որ անոնք՝ գառնուկներու մորթով սքողուած գայլ սրտերու հետ յարաբերութիւններ մշակեն, առանց նկատի առնելու ասպագայի այն մեծ չարիքները, որոնցմով այսօր լեցուն են ընտանեկան երգիքներ, տխուր հանգամանքներով :

Կը իջլանին ծնողք, ամէն ստորնութեանց, գիտնալով կամ ո՛չ, բայց ամենէն կենսականին առջեւ, երբէք չեն զլանար գործադրել այն ամէն միջոցները պատուար քաշելու համար աղջկան մը ունեւնալիք իրաւունքին ամուսնութենէ առաջ, միշտ այդ ընտրութիւնը իրենց քմահաճոյքներուն վերապահելով :

Ահա՛, մեր բարքերուն ամենէն ցաւալին, և մեր ամուսնութեանց իր նպատակէն բուն շեղման պատճառը, որ կը ծանրանայ միշտ ծնողաց վրայ, անոնց կամքերու գործադրութեան վրայ :

Ծնողք շատ աւելի լաւ պիտի ընէին երբ ամուսնութեան ընտրութիւնը գտնէ մասամբ մը թոյլատրէին իրենց այն աղջիկ զաւակներուն, որոնք իրենց ողջամիտ նկարագրով պիտի կրնային զազաւարակից ընկեր մը գտնել ու ինքնակամ ամուսնութիւններ կնքել, պաշտպանելով վե՛ ու նուիրական պաշտօնի մը սրբութիւնը :

Ահա՛ այսօրէսով դուցէ կարելի ըլլար հիմնել գաղափարի և սիրոյ զօղումով ընտանեկան յարկեր, որոնցմէ սերած սերունդներն ալ կրնային ըլլալ օրօրոցէ կրթուած, ինչ որ այսօր շատ դժուար է գտնել, քանի որ ընտանիքի ստիկ հիւժող կինը, հիւժող այրը երբէք ի վիճակի չէ կրթութիւն մը ջամբել իր զաւակին, վասն զի, ինքն ալ իր ունեցած կրթութիւնը, իր ունեցած արժանապատուութիւնը կոխտուած կը զգայ, ու կը վհատի կեանքէն, անյարմար ամուսնութիւններու շնորհիւ :

ԲՐԱԲՒՈՆ ԳԷՈՐԳԵԱՆ



ԹԷ Ի՞ՆՉՊԷՍ ՊԷՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ն. Մ. Ա. Ս.

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

ՊԼՈՒԹ ԵՐՐՈՐՊ

ՏԱՐԻՔՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Հեղինակ ԲՕԼ ՄԱՆԹԷԿԱՅՅԱ

Մարդաբանութեան ուսուցիչ և անդամ Իսպիոյ ծերակոյցիև

Այր ու կին՝ ծեր:

Նախապէս ուսումնասիրուած տարիքին վրայ աւելցուցէք քանի մը տասնեակ տարի, և ահա սիրոյ բարեխառնութեան աստիճանը աւելի վար պիտի իջնէ, բայց երկու մահկանացուներու երջանկութեան խնդիրը նուազ ենթակայ պիտի ըլլայ վտանգներու: Անոնք, նախապաշարունակներէ և ծաղրելի ըլլալէ վախնալով, պիտի ուզեն ամուսնութեան խորանին վրայ նուիրագործել հին բարեկամութիւն մը:

Պարբերութիւն մը շինելու կամ կրօնական ամուսնութեան յարգանք ընծայելու համար չէ որ «խորան» բառը կը դործածեմ, այլ սա պատճառաւ որ խորապէս համոզուած եմ թէ էրիկ մարդուն և կնոջ միութեան մէջ սրբապղծութիւն մը կը դործուի, և թէ երբէք խորան մը չդռնուի՝ անոնց սրտերն ու շահերը իրարու միացնող: Երկու ամուսիններու հաւատարմութիւնը պէտք է միշտ բանաձևուի խորանի մը առեջը, ըլլա՛յ այդ խորանը Քրիստոսի կամ իտէալի, ըլլա՛յ Մովսէսի, ըլլա՛յ բանաստեղծութեան կամ կրօնքի:

Երկու ծերեր յաճախ կ'ամուսնանան՝ օրինաւոր հանգամանք մը տալու համար իրենց զոգունի սիրոյն և դաւաններուն: Մեր հաւանութեան կ'արժանանան ասոնք, և բարի դործերու այն դասակարգին կը վերաբերին, որոնց վրայ կը խօսի Քրիստոս: Այդ ամուսնութիւնները, վերջին պահուն կատարուած, նուազ դժուակ կը դարձնեն մահը և հանդարտիկ վախճան մը կը պարզեւեն, նրասեղանելու համար այն կառքին մէջ որ կ'սուաջնորդէ — ըստ այն

հաւատքին որ մեր հոգին կը տօգորէ — յաւիտենական լուսթեան գիրկը կամ քրիստոնէական արքայութեան դուռը :

Զիրար սիրող երկու ծերերու ամուսնութեան մէջ սէրը զգլխիչ ծաղիկ մը չէ, այլ բարեկամութիւն մը՝ սեռական համակրութեամբ սակեղծուած թեթեօրէն : Թէեւ սերնդադարձելու կարողութենէն առաջ կ'արթննայ այդ զգացումը, բայց անֆէ աւելի երկար աստն կը տեսէ :

Սակայն բարեբաատիկ պարագաներ կան, թէեւ խիստ հազուադէպ, ուր երկու ծեր ամուսիններ իրենց պարտէզին մէջէն կը քաղէն համեղ պտուղներ, զորս կը ծածկեն նախանձուութեամբ, գրեթէ ամօթապարտութեամբ, գաղանի գործուած մեղքի մը պէս :

Հաւանական է որ հերթաբար գլխով ամուսիններ կարծրին, սրբայս էջը կարդան : Եւ եթէ իրենց քով գանուի ուրիշ գլուխ մը, սպիտակահեր ու պաշտելի, որ իրենց կնոջն է, քիչ մը կարօրած այտերով, անոր պիտի տան գիրքը : Կինը պիտի շիկնի իր կարքին ու գիրքը պիտի վերադարձնէ կեղծ արհամարանքի ձեւացում մը ընելով ու թերեւս բսկով :

- Ստանա՛կ :
- Սժուօինը պիտի պատասխանէ :
- Ո՞վ, Ե՞ս թէ հեղինակը :
- Երկուքդ ալ :



Այրը՝ քարիփոս կամ ծեր եւ կիներ՝ մանկամարդ :

Տեսութիւնը, առողջապահութիւնը, տրամաբանութիւնը, իրարարու հետ միացած, կը ջանան օրէնքի ուժ ունեցող սա ճշմարտութիւնը հուշակիլ թէ ծեր մարդ մը պէտք չէ ամուսնանայ մանկամարդ կնոջ մը հետ : Բայց գործնականին մէջ, ընդհակառակը, սպացուցուած է թէ կարելի են սա սարիքներուն մէջ կատարուած բոլոր ամուսնութիւնները :

- 40 + 20
- 5 + 13
- 60 + 30
- 60 + 15
- 70 + 30
- 70 + 20
- 80 + 40
- 80 + 30
- 80 + 15 կամ 18

Թուական տարազներ են ասոնք, անհրապոյր ու ճշգրիտ, և մարդուն աչքին առջև կը բերեն հեռանկարը յարածուն ծուղակներու և աղէտներու՝ ամուսնական աշխարհին մէջ. դիւստողովի մը սպաւորութիւնը կը ձգեն անոնք, դժողքի մը շրջագլխիցը պարզելով, աւելի սոսկալի քան տարակոյսի սանջանքը :

Որքան արցունք ու արիւն կը թրջեն այն արահետը, որ քիչ մը վերը յիշուած թիւերը իրարմէ կ'անջատէ: Որքան քինախնդրութիւններ՝ խորունկ ու թաքուն, քանի՛ քանի՛ ամուսնական անհաւատարմութիւններ՝ մեծ խնամով պարտուած, ինչքան խղճի խայթ, մեղք, անպատուութիւն, ատելութիւն, չարչարանք ու տուայտանք կ'արձանագրուին քիչ մը վերը յիշուած լուին ու անտարբեր թուանշաններուն միջեւ:

Սակայն, այդ դժողքին առնթեր, անսպասի մը մէջտեղ կ'որուած ովասիսի մը պէս, ամէնէն հաղուազիւտ, ամէնէն կատարեալ ու ամէնէն անթերի երանութիւններէն մէկը պիտի գտնէք:

Օրինակի համար, ամուսնութիւններ կան, 6՝)+30 և նոյն իսկ 50+18 տարիքներուն մէջ կնքուած, որոնք ճշմարտապէս երանաւէտ եղեմներ կը պարգեւեն, ուր ոչինչ կը պակսի, ո՛չ դարնանային ամենագեղեցիկ ծաղիկները, ոչ հեշտանքի քաղցր աղապատանքները, ո՛չ անհուն նայուածքները, ո՛չ անբաւբառ խօսակցութիւնները և ո՛չ ալ կտուց կտուցի սալոս կերու էակներու անձառ հաճոյքները: Աւելին կայ, իրենց մէջ կը գտնեն խորունկ հրապոյրը դժուարին բաներու և բովանդակութիւնը այն ամէնուն որ միշտ կը պարուրէ նուիրական բաները:

Բայց ինչո՞ւ մարդկային դժբախտութեան և երջանկութեան երկու ծայրերը միայն ի վեր կը հաննենք ամուսնական տարիքի այդ համր ու անողոք թիւերով: Ինչո՞ւ դձուութեան քով կը տեսնենք ամէնէն ազնիւ զո՛նողութիւնները: Ինչո՞ւ, բազդին մէկ չար քմահաճոյքովը, իրարու խառնուած կը գտնենք մարդկային բոլոր ըստորնութիւնները և ամենաբարձր տեսականութիւնները: Ինչո՞ւ հսկայ չրջանագարի մը յորձանքին անձնատուր եղած կը նշմարենք հրեշտակներն ու սատանաները:

Շատ սթարզ պատճառի մը համար:

Որովհետեւ ձեր մարդու մը և մանկամարդ կնոջ մը միջեւ կատարուած ամուսնութիւն մը անկայուն երջանկութիւն մը կը պարգեւէ, որ դժուարաւ ձեռք կը բերուի. հաւասարակշռութեան դորձ մընէ պարզապէս: Շատ քիչերուն միայն տրուած է անիկա, բայց ո՛վ որ կարող կ'ըլլայ ձեռք բերելու՝ հոյակապ բարձրութեանց վսեմ ցնորքը կ'ունենայ:

(Շարունակելի)

ՄԱԹԻՏ ԱՍՏՈՒԱԾԱՍՈՒՐ



Ձ Ե Ռ Վ Ը

(Տպաւորութիւն՝ զոր կրեցի Բոսփիեն կամուրջ բերող
չոզենաւուն մեջ):

Վ . . . Ին

Կ'ուզէիք, կը պահանջէիք որ ըսէի ձեզի, բարեկամս, ձեզի՝
թէ ինչո՞ւ տարօրինակօրէն քարացած՝ աչքերս սեւեռած էին հե-
ռուն, ըսէի ձեզի թէ ինչո՞ւ յանկարծապէս փոխուած՝ կը սիրէի
խորասուզուիլ իմ մասածուփներու մէջ, երբ մեր շուրջը ամէն, ամէն
բան ողբերած, եռանդուն, շաղփաղփուն էր. ըսէի ձեզի թէ
ինչո՞ւ աչքերս չէին բաժնուեր ընդերկար և ընդարմացած զննա-
կէտէ մը, ուր դուք ոչինչ կը նշմարէիք, ըսէի ձեզի թէ ինչո՞ւ
հիւանդագին դարկ մը նոյն պահուն այտերս կը շառագունէր, և
թէ ինչո՞ւ կէս մութին մէջ հազիւ նշմարելի գունաթափումներ կը
կրէին երեսներս, երբ հիւանդ չէի. ինչո՞ւ:

Ինչո՞ւ . . . : Տակաւին հիմակ իսկ կարծես չպիտի կրնամ բա-
ցատրել ձեզի ամէն բան ինչպէս որ էր, և ի՞նչ տպաւորութիւն որ
կրեցի: Ինչո՞ւ . . . : Տպաւորութիւն մը կը ծանրացնէ միայն երեւա-
կայութիւնս, ուր երեւոյթ մը անդադար կը խժայ, կը խժայ զիս
անհանգիստ ընելու չափ: Բռնուած է կարծես իմ հէք էութիւնս
ճիւղալային ազդեցութենէ մը, ոչինչ չկտրենալ ըսելու համար:
Ուրեմն հիմա՞կ ալ չպիտի կարենամ գոհացնել ձեզ. բայց փորձենք
անդամ մը թեթեւ անդրադարձում մը ընել յիշողութեանս:

Սակայն յիշողութիւնս չփոթ է դեռ այնքան, կարծես ծանր
հիւանդութենէ նոր ապաքինողի մը պէս, տկա՛ր, տկա՛ր, տկա՛ր:

Կը յիշէ՞ք որ ի՞նչ ըսի ձեզի, երբ յանկարծ շոզենաւուն վարի
խուցին, — ուր նստեր էինք ահաբին բազմութեամբ մը, — այո՛,
վարի խուցին մէջ, երբ յանկարծ լոյսերը վաւուցան և կիսովին
դիմագծութեանս արտայայտումները կը յայտնուէին, կը վախնայի
այդ բանէն. և ըսի ձեզի, կը յիշէ՞ք . . . «Մարդ հոս անհանգիստ
է միայն . . . »:

Տարտամ կերպով յիշողութեանս մէջ կ'իյնայ հիմայ այս պարզ
խօսքը և կ'անդրադառնամ այն անախորժ զգացումին՝ որ մղեց
զիս այդպէս ըսելու. թերեւս ցաւցուցի ալ ձեզի այդպէսով, օ՛հ,
այն զգացումը, զգացումը որ գալարուն օձի մը պէս սողոսկեցաւ
կարծես չափիկէս ներս, միսերուս, մկաններուս քսելով իր սպա
և սարսուցեցուցիչ ազդեցութիւնը: Այդ զգացումը, ինչպէ՞ս բա-
ցատրել ձեզի թէ ուրի՞շ կու գար, և ո՞ւր կը վերջանար, երբ ին-

ծի համար իսկ սրտի անձեռնմխելի դադանիքով մը կը ներկայա-
նար ան, վերապահութեամբ, նենդութեամբ: Միայն սա գիտեմ
որ սարսափելի էր ան: Բ՛՛՛՛՛:

Իմ պզտիկ, ակա՛ր մարմինս, ո՛րչտի իսնձուեցաւ այդ նա-
խանձէն. ա՛հ, անո՛ւնը առւի այն զգացումին... որուն համար
կ'ամչնամ ձենէ ներում խնդրելու:

Կ'եղբակացնէք թերեւս որ շատ աւելի խաբկանքով պիտի
յայտնեմ ձեզի ամէն բան, բայց երբե՛ք, երբեք քողի մը ներքեւ
չեմ սիրած պահուըսիլ. միայն յիշողութիւնս եթէ ինձի օգնէ,
պիտի ըսեմ նաեւ թէ ո՛ւր կ'եղբոնացած էր ուշադրութիւնս, և թէ
ինչո՞ւ չէր հեռանար անկէ. ակնթարթի մը համար իսկ: Ուստի
պէտք ունիմ վայրկեան մը ձեր յիշողութեանն ալ:

Եթէ չնոր՛ը կ'ընէք մտաբերելու ձեր դէմ նստող սգաւոր կնոջ
մը ձեռքը, բարեկա՛մս, այն ձեռքը որ համակ սեւութեան մէջ
դուրս ինկող սպիտակ յասմիկի մը պէս կը բացուէր կէս ձեռնոց-
ներու մէջէն, անո՛նք ալ նոյնպէս սեւ ու խորհրդաւոր, ա՛հ, այն
ձեռքը որուն վրայէն չէին հեռանար խկզբան ձեր աչքերը...
Կարծեմ ըսի ամէն բան: Նախա՛նձս, դ՛՛՛ք, ձե՛՛ք:

Ձե՛՛ք... Որուն վրայ, որուն գեղեցիկ յօրինուածքին վրայ
բախտադուշակ պարիկի մը փետուրէ մատներովը գրուած էր,
ինձի կը թուէր թէ, իմ ամբողջ ճակատագրիս վերջնակէտն է:
Կը սոսկայի՛:

Մեկնելի իրականութիւններ, բացասելի իրողութիւններ,
վերջապէս ինչ որ կ'ըզձայի որ չըլլար, ամէն այդ տհաքեկիչ
իրադարձութիւնները կը պարզէր իմ աչքիս այդ բացուած յասմիկի
նմանող և կէս մութին մէջ մնացած ձեռքին իւրաքանչիւր շար-
ժումը: Կը դիտէի որ, կիսադէմքին յեցած իր ցուցամատը մերթ
ընդ մերթ թոյլ այլ հզօր ծալք մը կը կրէր մատոսկրին ու մատա-
ծայրին իրարու կպչող յօդայաւերուն մէջտեղէն, զգլխիչ փոսիկ մը
յօրինելով, որ իմ վրաս աւելի ծանր սպաւորութիւն մը կ'ընէր,
աւելի զգեսնիչ. և ակումներս, բոլոր ուժովս իրարու վրայ կճըս-
տացնելով՝ կ'ուզէի իսածնել փրցունել այն մատը՝ որ այդ շար-
ժումովը կը յայտնէր ինձի՝ ենթակային ամենապզտիկ մէկ կաթ-
քին անխափան գործադրութեան կարողութիւնը:

Կը դիտէի որ, նորէն, բոյթ մատը, միամենքէն հագլու զանա-
ղանելի գէրութեամբ մը մե՛ծ՝ ափին կպչող իր յօդուածէն կը հե-
ռանար մերթ, պզտիկ, կլս՛ր կորութիւն մը տալով անոր վրայի
կողմին, արդարացնելով այդպէսով՝ այն նախապաշարումը զոր
ունեցած էի արդէն անոր գլել անցնելու զօրութեան վրայ: Աւելի
հետախոյզ զննութիւններով՝ կը նշմարէի այն ձեռքին այլաձիգ...

չարժումները . միջամատն ու մատնեմատը ստեղծ կը դաշնորուէին ափին վրայ , երկու կողմինները , ցուցամատն ու ձկոյթը թողելով ձիգ՝ օգին մէջ . այդ երկուքը հմայական հսկայ թափ մը ունէին , իսկ երկու խոնարհողները՝ կը խօսէին թէ , պարզ էր հասկնալ , դժուար բան մը չէր իրենց համար սիրտեր ընկձելը :

Գեռ սրը , սր մէկը ըսեմ այն գաղտնի ու հաղարար շարժումներէն որ այդ հրէշային ծնունդը , իր աճուելի տգեղութեամբը կու տար իր խելայեղող , զգլխիչ ձեռքերուն :

Ազաւաի ոտքերուն և արծիւի , — չարազուշակ կենդանիներ , — մը կտուցին մէջ տարուբերուող իր սրածայր և վար դարձած եղունքներն ալ , ամէն շարութիւն երեւակայել կու տային արդէն . կարծր ու ֆոսֆորային մասով աւելի դժուարացած՝ ինչպէս ըլլալ կ'երեւէին անոնք՝ հզօր կամապաշտութեան բուռն կիրք մը կը յայտնէին նորէն , միշտ ենթակային համար : Եւ , իր կարծ մատները , որոնց համար հեղինակ մը ըսած է թէ մարդասպանի յատուկ են , մտքիս մէջ կ'արթնայնէին յանկարծ կարելի շարութիւններու պակուցանող արհաւիրքը :

Ինչո՞ւ չէ՛ :

Ի՞նչոր ասոնք , ի՞նչոր ասոնք , շղթայական զուգորդութեամբ մը յանկուցում՝ կ'ընդգլգէին մտքիս մէջ , նոյն խնդրական պահուն , երբ աչքերս չէին վերնար ձեռքին վրայէն՝ որ անորն էր , և որ , ապահով , իմ ալ սրտիս ձակատագրին մարդախոշորը պիտի ըլլար , պիտի խեղդէր զիս : Կը դգայի որ , — հարկ է ըսել , — իր կնատեաց ու այրապաշտ ոգին իմ վրաս կը սաւառնէր , և իմ սիրոյ բախաս ջղակաւոր կը բղկտուէր այդ ձեռքին մէջ , անոր մասններովն ու արծուաքիթ եղունքներովը :

Եւ հիմայ որ , յայտնեցի ձեզի , բարեկամս , այն արտակարգ քարացմանս պատճառը , քրքրեցի այն իրերազօղ ինչտաներուն շիթեցուցիչ առիթը , կարծեմ թէ ամէն բան հասկցաք . ինչ որ կ'ուզէի ձեզ ազգել և ինչ որ . . . Բայց ասիկա պարզ է ա'յնքան :

ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ուրախութեամբ կը ծանուցանենք թէ վեհ . Սուլթանը գնահատելով Կայս . Անձն . Գանձուն հայթայթիչներէն՝ երկաթեղինաց սուսնակարգ վաճառական Ազն . Յակոբ էֆ . Էտեանի բարեօք ծառայութիւնները , բարեհաճած է Սանիէի աստիճան շնորհել Ն . Ազնուութեան , որուն կը փութանք յայտնել մեր սրտագին շնորհաւորութիւնները :

«ՄԱՆՁՈՒՄԷ», Ի 6րդ ՏԱՐԵՇՐՁԱՆԸ

Մանգոլմեի էֆեսար հայաթերթը նախընթաց երկուշաբթի օրուան թիւով, թեւակոխեց իր վեցերորդ տարեշրջանը: Մեր ժողովրդական օրաթերթին հազարաւոր ընթերցողներուն համար մեծ նշանակութիւն մը ունի այս տարեշրջանը, որովհետեւ ամէնէն աւելի անոնք կրնան հասկնալ թէ ի՞նչ բաղմապիտի զոհողութիւններով էր որ, անոր կեսարացի եւանգոլն և անվնատ արտօնատէրը, ա՛յսչափ կարճ ժամանակամիջոցի մը մէջ, կրցաւ յաջողութեան գագաթնակէտը հասցնել Մանգոլմեին, թէ Պօլսոյ և թէ բովանդակ գաւառներու, ինչպէս և արտասահմանի մէջ, ամէն տան համար մատչելի ընելով դայն:

Թէ ի՞նչ զոհողութիւններ էին եղածները, աւելորդ է մանրամասնել հոս, քանի որ վեց տարիներէ յետոյ միայն՝ Մանգոլմեի այսօրուան ամենափայլուն վիճակը կը մարմնացնէ իր մէջ այդ զոհողութիւնները, որոնք մին միւսէն աւելի ծանր, շատ զիւրաւ պիտի կրնային ընկճել իր արտօնատէրը, եթէ ան չունենար աննկուն նկարագիր մը ու իր պատկանած հասարակութեան ճրջմարտապէս օգտակար ըլլալու բաղձանքը: «Ճշմարտապէս» ըսինք, որովհետեւ, անուրանալի է թէ Մանգոլմեին միակ լրագիրը եղաւ մեր մէջ ընթերցանութիւնը տարածող ժողովրդային այնպիտի խաւերու մէջ, ուր ո՛չ զիրք և ո՛չ լրագիր կը կարդացուէր և հետեւաբար ընթերցանութեան, այսինքն հմտութեան պակասը զգալի միասններ կուտար հոն:

Այս տեսակէտով մանաւանդ, իր ընդհանուր արժանիքներէն դուրս, մասնաւոր արժէք մը ունի Մանգոլմեին. զոր բարեբաղդաբար զիտցաւ գնահատել Հայ ժողովուրդը, հայ լրագրութեան մէջ մինչև ցարդ չը տեսնուած քանակի մը հասցնելով անոր քիռաժը:

Յաջողութեան այս գործին մէջ սակայն պէտք է խոստովանիլ թէ ո՛չ նուազ նշանակելի դեր մը ունեցաւ նաեւ Մանգոլմեի խմբագրական մարմինը, մասնաւորաբար՝ Քասիմ, որ ինքնայատուկ ձիրքերով, ժողովուրդին ճաշակը զոհացնող ուղղութիւն մը տուաւ թերթին, այնպիտի հրապուրիչ և գրաւիչ գոյն մը տալով անոր որ ամէն ոք զրկանք մը զգայ իր մէջ, կրթ իր քով չունենայ Մանգոլմեին:

Վերջին տարիներուն մէջ Մանգոլմեին համար կարող և ուշագրաւ ոյժ մըն ալ աւելցաւ, Երնաւնդ Տ. Անդրեասեան, որ թեր-

Թին Քաղաքական լուրերու բաժինը ստանձնեց, և այսպէսով Մանգուսէն եղաւ այսօր ճշմարտապէս առաջնակարգ թերթը մեր Ժողովուրդին, անթերի՝ կարելիութեան սահմանին մէջ, և սակայն նորէն աւելի՛ զարդացման և աւելի՛ բարդաւածման նախանշանդիր:

Պօլսահայ լրագրական կեանքին համար շահեկան եղող այս պարագան առիթ կ'ընծայէ մեզ հետեւաբար, մեր շնորհաւորութիւնները յայտնելու սիրուած Մանգուսէին:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Յաւօք կը ծանուցանենք թէ Հայ եկեղեցականութեան պատկառելի և երկցազոյն անդամներէն Գեղ. Տ. Բարթողիմէոս Ս. Արքեպ. Չամչեան կարճատեւ հիւանդութենէ մը յետոյ, վախճանեցաւ նախընթաց Ուրբաթ, Նըշան-Թաշըի իր բնակարանին մէջ՝ և հետեւեալ շաբաթ առաւօտ օժման և յուղարկաւորութեան հանդէսը կատարուեցաւ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ, հանդիսադրութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր և ի ներկայութեան մայրաքաղաք գտնուող եպիսկոպոսներուն, վարդապետներուն և քահանաներուն, ուրկէ յետոյ մարմինը ամփոխուեցաւ Շիշլիի ազգ. գերեզմանատան մէջ:

Ազգ. Հիւանդանոցի տարեկան մեծ նուագահանդէսը տեղի պիտի ունենայ յառաջիկայ կիրակի Բըթի Շանի թատրոնին մէջ: Այս նուագահանդէսին պիտի մասնակցի անձնուիրարար Օր. Նուարդ Մոլտովաք, դեռատի և տաղանդաւոր ջութակահարուհին, որուն մասնակցութեանը համար՝ փափաք յայտնած էինք արդէն Ծաղիկի նախորդ թիւերով:



Հաճոյքով կը լսենք թէ Իւնիօն ապահովագրական ընկերութիւնն իր արձաթ միտալը նուիրած է Տիգրան էֆ. Մարզպանեանի, ի վարձ Բնկերութեան հանդէպ տածած իր ջանքերուն:



Վերջին պահուն կը լսենք թէ Բերայի հարուստ Տիկիններէն ոմանք յառաջիկայ կիրակի օր, Դալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ իրենց յատուկ պատարագ պիտի մատուցանել տան եռաձայն երգեցողութեամբ: Այս փափաքը անոր համար է որ խուռն բազմութիւն չը խճողէ եկեղեցին և իրենք կարենան հանդիսու ռենկդրել եռաձայնը:



ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Երբ երկար լուծենէ մը վերջ, գրիչս ձեռք առնել կուգամ նորէն հաճոյքով, սիրելի ընթերցուհիներուս ներողամտութիւնը կը մտաբերեմ, ընտանեկան այն ակամայ պատճառին համար, որով ստիպուած էի քիչ մը առեն հեռու մնալ սիրելի Ծաղիկիս թերթիկներէն:

Եւ այսօր, երբ կրկին առիթը կը ներկայանայ ինձ խօսելու իմ սեռակիցներուս ակամային կամ հասցէին, նուազ խնդութեամբ համակուած չէ՛ որ կը զգամ ինքզինքս, դնելով իմ անձս բոլորովին իրենց տրամադրութեանց ներքեւ:

Ակսինք ուրեմն պատասխանել այն քանի հարցումներուն, որոնք մէկ քանի բաժանորդուհիներու կողմէ խմբագրութեանս ուղղուած են, իմ հասցէիս:

1. Սառած շագանակներ, (marrons glacés):

Շագանակին առաջին մտչիը հանելէ վերջ, ջուրի մէջ եռացուցէ՛ք զանոնք, յետոյ հանեցէ՛ք անոր երկրորդ մտչիը: Կէս օրս շաքարով ոռւպ մը պատրաստեցէ՛ք, մէկ օրս շագանակի համար. և կէս օրս շաքարին՝ մէկ չորրորդ դաւաթ ջուր գրէք. ոռւպը այն ատեն եզած է, երբ անոր մէկ կաթիլը սխտակին վրայ կը բլբլեզանայ անմիջապէս: Շագանակները այս շաքարին մէջը լեցուցէք և թողէք ստոր վայրկեան. յետոյ պաղ ջուրի մէջ մխեցէ՛ք զանոնք, և անմիջապէս ջուրէն հանելով՝ երկրորդ անգամ շաքարի ոռւպին մէջ լեցուցէք, վեց վայրկեանի չափ ձգելով: Վերջը մարմարիոնի մը վրայ փոխեցէ՛ք զանոնք, և թողէք որ մնան առնուազն սասնեղիւ ժամու չափ:

2. Վիօլէթի պուանս:

Շաքարի ոռւպ կ'առնէք 50 տրամ և զայն մէկ օրս դոնեաքի հետ կը խառնէք. ապա մանուշակի հիւթ, (էսանս տը վիօլէթ) կը լեցնէք այս խառնուրդին մէջ քսան կաթիլ, և կ'առննաք ասոր ժամամ ըմպելի մը:

ԳՐԻՍՏԻՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ

Մ Օ Ջ Ա Յ Ի Գ Վ Է Ա Լ Չ Ը
Ի Մ Ա Լ Ը Ն Ա Մ Ա Խ Ս Ո Ւ Ս Պ Է Օ Յ Ի Ի Ք Ֆ Ա Պ Ի Ի Գ Ա
Վ Է
Է Տ Է Վ Ա Թ Ը Ի Ն Շ Ա Ի Յ Ի Է Մ Ա Ղ Ա Ջ Ա Ս Ը
Հ Ա Ճ Ի Պ Ա Ղ Տ Ա Ս Ա Ը Ը Տ Ե Յ Ի Ր Մ Է Ն Ճ Ե Ա Ն Վ Է Մ Ա Խ Տ Ո Ւ Մ Ի Ա Ը Ը

Այլազմա Գաբու ճատոտեսինոտե Թուրյանըյարտա Թիւրպիի Շերիճե մուքքասըլ Նօ. 510 վե Կալաթատա Բէրլէմպե Բազարընտա Եօրկանճըյար Իչէրիսինոտե Նօ. 2

Սօն սիւթէմտէ պուխարա քիւշատ Իթմիշ օլտուղուճուղ Քապուրիզամըղտա, Էվրօթատան ճէլպ Իթմիշ օլտուղուճուղ ուստալար վասըթասը Իլէ Իմալ Իթմէքտէ պուլունտուղուճըլ հէր նէվ մօզայիգ-Չիհի վէ մօզայիք-մալթա, նէրտիվէն պասամաղը, Քասատ Իչուն սիման արմէ ուսուլի Իւզրէ գապլամա, բուտրէլ արասընա վօլթօ, տիվար Իւսթիւնէ քիւբէշթէ, վիարմաքըլըգ, պապա վէ սաքսըլարըն էնվայի քատէմ Իանէ վէ մուսուլը վէ թէքնէ թաշլարը՝ զարը Իլէ պէրապէր, հավուղ Իչուն Քիսկէ, վէ փէնճէրէ տապանլարը վէ սայրէնին մէթանէթի, էհլի Քէն վէ միյմար վէ միւհէնտիս էֆէնտիլէր Թարաֆընտան Թաստիգ օլունտուղու կիպի, Քապրիզամըլ վէ մաղազամըլ Թարաֆընտան տախի թէէմին Իտիլմէքտէ տիր: Հէր տիւրլիւ մօզայիք Իւզէրինէ սիփարըլ ալընըպ աղ միւտտէթ զարֆընտա թէսլիմ օլունտուղու կիպի, Ինչաաթա այիտ քիրէմիտ, ալըլ, շօյիտօլիք, մէրմէր վէ Մարսիլիա թաշլարը էնվայի Թիւրլիւ չուվալ չիմէնթօլարը, էգճիւմլէ պիրինճի նէվ քարագուշ մարգալը Լօնտոն չիմէնթօլար տախի էհվէն Քիաթլա մաղազամըղտա Քիրուլթ օլունուր: Մաղազամըղտան Իշթիրա օլունան մալլէրի բէք էհվէն պիր Իւճրէթլէ մահալինէ կէօնտէր մէքտէ օլտուղուճըլը տախի այրըճա Իլան Իտէրիգ:

Թաշրա սըփարըշաթը տախի քէմալը Ինթիմամ վէ սիւրաթլէ Իճրա Իտիլիր: 2-50

Կ Օ Շ Ի Կ Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ն
S. 3. FOLIA 61 Ը Ն Կ.
Հ Ի Մ Ն Ո Ւ Ա Ծ 1860 Ի Ն

Գրեթէ կէս դարէ ի վեր հանրութեան վստահութիւնը գրաւած կօչիկի եւրօպական այս սեճ գործարանը՝ որուն ղլխաւոր մթերանոցն է

ԲԵՐԱ, ՄԵԾ ՓՈՂՈՑ ԹԻԻ 401

կը հայթայթէ արանց, կանանց և տղայոց յատուկ զանազան տեսակ կօչիկներ որոնք իրենց շիքութեամբ և տոկունութեամբ կը գերազանցեն միւս նմանօրինակ վաճառատանց տպրանքները:

Անգամ մը զիմիւր բաւական է գոհ մնալու համար: 4-12

ԱՌԻԹԷՆ ՕԳՈՒՏ ԳԱՂԵԼ

Վ Ա Ճ Ա Ռ Ա Տ Ո Ւ Ն

Հ Ե Ր Ճ Ա Յ Ի

ԱՊՍՈՒԿ ԵՒ ԿԱՆԽԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ

Հէրճայի վաճառատունը՝ զօհարեղէններու, ոսկի և արծաթ շղթաներու, գրպանի, պատի և քօնսօյի ժամացոյցներու մասնաւոր վաճառումէն զատ, իր բազմաթիւ յաճախորդներուն՝ վատահոլութենէն քաջալերուած՝ այս անգամ կը փութայ յայտարարել թէ ամէն եղանակի յատուկ վերջին նորաձեւութեան վրայ պատրաստ ունի արանց, կանանց և տղայոց համար ամէն տեսակ հագուստներ ու անձրեւի համար մուշամպա վերարկուներ, նաեւ ձերմակեղէններ, ֆանթէզիներ և թօաֆիէներ ու ամերիկեան կօշիկներ: Ունի նաեւ կահկարասի, ձեղունի լաժարներ, մահճակալներ, եւրոպական ու անգլիական գորգեր, դետնի մուշամպաներ, կրամօֆօններ ու պիսիքլէթներ՝ ամենավերջին կատորելութիւններով:

Այս ամէնուն որոշեալ տրոփէքին վաճառումն է

Ա Պ Ա Ռ Ա

Միայն թէ դնուած ապրանքին հարիւրին 20ր կանխիկ, իսկ մնացեալ գումարին համար շաբաթական հարիւրին 5 վճարմամբ պատրաստ է հայթայթել:

Վաճառատունս հաստատուած է

ՄԵԾ-ՇՈՒԿԱՅ, ՈՍԿԵՐՉԱՅ ՄԵԾ ՓՈՂՈՑ ԹԻԻ 13

Կանխիկ գնողներու համար հարիւրին 5 գեղջ Սակարկութիւն ըկայ Շաբաթական վճարմանց համար հաւաքիչներ միշտ պատրաստ են:

ՀՈՉԱԿԱԻՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Խ Ա Չ Ի Կ Ժ Ա Մ Կ Ո Չ Ե Ա Ն

Պօլիս, Պանջե Գաբու Պողաջաճիին դեմ, Սրանայոյ խան Թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր դիրք մը զբաւոյց Սաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպայէն ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրօշմամբ գործիքներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, պճանց, ուսէ ցաւ զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փտտած և ամէնէն զժուարին ակռաները: Առջեւի փտտած ակռաները առանց հանելու արմատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չունեցող պտուտակաւոր ակռաներ: Բերնին ետեւի կողմը լեցուիլը անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուռոններ կ'անցընէ: Նաեւ քառուղուի, բլաթինի, ոսկիի վրայ շարուած ուղռաններ կը շինէ բնականին յար եւ նման:

Սաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուաւորութիւն, Ուղղամտութիւն եւ Մարրութիւն ինչ որ անհրաժեշտ պայմաններ են ատամնաբուժի մը համար:

Չ Ա Փ Ա Ի Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ աղբատաց ձրի